

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ*

1. Յարութիւն Թումանեանց . Բանատնեառութիւնութիւններ . 1892—1899 : — Թիֆլիս, տպ. Վլաց Հրատ. ընկ. 1899. 8^o, 114 էջ, զի՞ն՝ 50 կոպ.

Երեսուն և հինգ կտոր քերթուածոց ծրարմբն է, որոնց ի բաց առեալ Պաշկինի՝ կովկաս և Փօւտին, Լերմնտովի՝ Հրեշտառ, և Նազոսնի՝ Մոռային քերթուածները . ինքնազիք են : Թումայեանց արդիք ծանօթ զրիչ է ուստահայ զրականութեան մէջ, և ունի տպազրած 5 կտոր զործեր, թարգմանութիւն թէ ինքնազիք : Զգող է ընդհանրապէս իր դրիչը, և հասորին մէջ ափորով կը կարգացուին ժողովրդական լոգենդաները, որոց վիպական ձեռ տուած է : Տաղաչափութեան մասին՝ զոր գործածօծ է Թումայեանց իր այս երկի մէջ՝ ըսկելիք շատ բաներ կան, բայց թագմավէսի սինակներուն մէջ արգէն խօսուած ըլլալով՝ նոյն իսկ ներկայ տարուս մէջ նոյն ինքրոց վրայ, զանց կընեմ, յիշեցրնելով միայն, որ ոսանաւորի արուեստական կազմութիւնն ալ անցրածեան կարեւոր է. զամ զի եթէ լաւ իմաստ մը լաւ կերպով շացատրուի, չազդեր ընթերցողին վրայ, և բանաստեղի մը նուիրական պարուն է ըսածը լաւ կերպով ըսկել, ինչպէս որ կ'աղդեն քերթողական արուեստից օրէնսդիրը :

Հ. Ա. Դ.

2. Գիւմիրնեան Գիւրենիկ՝ Բանաստեղծութիւններ . Հրատարակութիւն Երանունի Տիֆլիս, տպ. Տ. Մ. Թումանեանի, 1899. 8^o, 34 էջ, զի՞ն՝ 25 կոպէ :

Եթէ ըսկեմ որ Գիւմիրնեանի քնարի թելքը հիսուած են վշառվ ու ցաւերով, պիտի չփալիմ . զի ամէն էջի մէջ կը լսեաւ ազթիք, հատաշանք, վրդովմանը, արցունքի

* Ծնորհակալութեամբ ստացած ենք ուրիշ զանազան քրքեր, որոց մասին ուրիշ անգա-

հեղեղներ, տանջանցներ, վշտերէ անբնութիւն, անյուառութիւն, մոոցրւած սէր, պի, վախ, և այն, և այն, որ կարգացողին վրայ տեսակ մը մաղձուաթիւն յառաջ կը բերէն : Եթէ իրացրնէ վիշտը բանաստեղծութեան մէջ առաջին տեղին ունի, բայց բանաստեղծ ըլլալու համար ալ մարդ հարի չէ որ ախովախով լիցընէ էջեր, և միայն տիուր նուազներ լսեցրնել տալ. ապա թէ ոչ արուեստական ձեռ մը կ'անու այն. վիշտը համեմի կը նմանի, որուն չափազանց գործածութիւնը անմարսելի կը դառնայ ընթերցողին մտաց մէջ : — Ի բաց թողլով տաղաչափութիւնը՝ որուն կանոնաց ունե մեծարանից չի տեսնուիր զրցուկիս մէջ, կընանց վկայել՝ որ Գիւմիրնեան բանաստեղծ անուան արժանի է, մանաւանդ եթէ զիտնայ ճարտարօրին համեմել ինքնին ու ծիծաղը լացին ու հեծեանաց հետ, և ատաղչափութեան կանոնաց ալ բիշ շատ ուշ զնէ :

Հ. Ա. Դ.

3. Ազգագրական Հանուլէս, պատկերագրդ . Երրորդ տարի, Դ. Գիրք. 1898—Ն. 2. Թիֆլիզ . Եր. Լաւայեանց : — Թըլթատարական միջանկեալ զիպաց պատճառաւ վերջեր հազիւ ստացանը սոյն կարեւոր թիւը՝ որոյ բովանդակութիւնը կը փութանը ամփոփել հոս : — Մեծ և ընտիր յօդուածներ են հետեւելուն .

4. Զանգեզուր (Էջ 7—117) Ե. Լաւայեանցի . Հմտալից աշխատասիրութիւն՝ յորում կը պարունակուին Զանգեզուրի պատճական տեսութիւնն, աւանդութիւնը, տեղազրութիւնն, բնագրութիւնն, բաղաբական մասն, արարողականն, և այն . որոց ընթերցումն ոչ միայն շահաւետ այլ և հետաքրքրական է ազգային աւանդից սիրողաց : Եթէ թէպէտ յօդուածադիրն իրեն նպատակ զիեր է ապագայ ուսումնասիրութեան համար նիւթեր պատրաստել, սակայն թուի թէ այլ փափաթելիք ուսումնասիրութեան չենքն կիսով չափ բարձրացիք է արդէն իր ջանագիւն :

2. Համշենից Հայեր (Էջ 117—143) Թ.

Մուրատեանցի: Առաջին յօդուածին հաւասսար հետաքրքրական իւր բովանդակած տեղագրութեամբն, վիճակագրութեամբ, սովորութեամբը և այլն:

3. Քիշրութերը իրանց տանը (Էջ 143—175) Հ. Առաքելեանի: Յօդուածագրին հմտութիւնը կը ցացընեն հետեւալ կէտերն, այսինքն, Քրդաց ծագման, ցեղից, սովորութեանց, զրազմանց, և այլն, վրայ զրածներն. որը թէպէտե ամենուն համար չեն նորութիւնը, այսու հանդերձ հայկական պատմութեան կամ տանդութեան հետամուտ անձանց մոտաց մէջ պէտք է որ տեղ մը զրաւեն:

4. Հայ-թոշաներ Վ. Փափազեանի: Շարունակութիւն է Գ. զրոց մէջ զրուած առաջին ընտիր յօդուածին. իսկ ներկայիս մէջ հեղինակն կը նկարագրէ անսոց ծագումը, լեզուն, կենցաղը, զրականութիւնը, և որ շատ հետաքրքրաշարժ է, իրաւաբանական սովորութիւնները. մարդարանական տեղեկութիւններ կու տայ, և ի վերջոյ բառարան մ'ալ կը զնէ: Անտարակոյս այս երկրորդ մասն շատ աւելի շահազգի է, իսկ յօդուածին ամբողջութեան մէջ կը տիրէ լուրջ ուսումնասիրութիւն:

5. Բոյսերի գործառութիւնը Երևանի նահանգում Ա. Զելինսկու (Էջ 177—202). Ազգային և օտար բնապատմաց և բուսաբանից հետաքննութեան և ընթերցման արձանաւոր յօդուած մ'է:

Պարզապէս յիշատակենց ևս յաջորդներն ալ՝ որը Հանդիսին մէջ իրեւ ազգային զունոց փոփոխութիւնը կը ներկայանան մեզ. և են. 6. Շիրակի ժողովրդական երգեր, Մ. Խաչակիսանի. — 7. Մածկաեղուներ, Ե. Լ. — 8. Կարճային արդիշներ, Ա. Քալանթարի. — 9. Գրախօսութիւն, Ս. Աւստիցեանի:

Իսկ ինչ ինչ յօդուածոց մասին՝ զուցէ ներուի մեզ նորհրածել այսափ միայն՝ որ Ազգագրական Հանդիսիս ուղղութեանէն շեղեալ գծեր են, կամ իրեւ արտակեղոն էակնիս. վասն ի իրաբանչիւր յօդուած Հանդիսիս մէջ, թուի, պէտք է ըստ անուանն ազգային բնապաշտմը կրել, մինչեւ Մարդարանութիւն ցիշ շատ խնդիր վերցընող և

փշալից յօդուածն շատ և շատ հետուն կը դիմէ, մանաւանդ որ այսպիսի խնդրոց լուծման և նոյն իսկ լուսաբանութեան համար ստուար մատեանց կարևոր են: Հետեւարար՝ Մարդարանութիւն մասին ներբոյ բովանդակեալ երեք կամ չորս յօդուածներն ընտիր ազգագրական Հանդիսիս բնապաշտմին վրայ ստուեր մը կը ձգեն, առանց որոց իւր զուտ Ազգագրական ասպարհովին մէջ պիտի զրաւէ առաջին բարձրաստիճան տեղեաց մին:

Թարգոյ Հրատարակիչն ի սկիզբն Հանդիսիս կը թուէ թ. զրոց մէջ բովանդակուած նկարները. 1. Զանգեզուրի բարտէզ (որուն լաւագոյն յաջորդութիւնն ցանկալի էր). 2. Ջրլէժ «Շոսան». 3. Գորիս. 4. Քարտհունջիրի կին. 5. Գորիսեցի. 6. Միհենանալինը. 7, 8. Պղնձէ անօժներ. 9. «Ճոնճը». 10. Կաթնատանտեսական զործիքներ. — և ապա կը յաւելու. «Ցաւում ենք, որ արտասահման պատուիրած մի քանի ըլիշաները չստացուեցին ներկայ զրբում զետեղելու, առաջիկայ զրբում համեմատարար աւելի պատկերներ կը լինի».

Հ. Ս. ՍԱՐԵԱՆ

4. Լոյս տեսաւ Բանասէրի Բ. զիրըն, որով Մ'ծ. կ. թ. Բ. Բասմաջեան զարձեալ ցոյց կու տայ իրը ի հայելուզ իւր անխոնջ եռանդն, կարգաւորեալ ընտրութիւնն և հմտութիւնն. Բանասէր՝ ներթերու ճոխութեամբ և կարևորութեամբ այս թ. զրցով աւելի կը գերազանցէ քան զիր անլրանիկ զիրըը: Կարբիկը, Երևանի և Մ'չյէ հայագիտաց յօդուածը ալ, հանդերձ իրենց փոքրիկ կենսագրութեամբ, կը յաւելուն յոյժ հանդիսիս յարցը:

Առաջին երկու յօդուածներով կը խօսի ինքնին Պ. Բասմաջեան կրկին արձանագրութեանց վրայ, որը Շահըրիար և Ղազանչի զիղերու մէջ՝ Արմավիր մօտ, գտնուած են Գեր. Մերոպաց արքեակ. Ամրատեանցի հետագառութեամբ. արձանագրութեանցու առաջնոյն համար, զոր ի Փարիզ Արևելացի ամբու Համաժողովին առջև կարցացած է, կ'ըսէ. «Այս արձանագրութեան զիխաւոր օգուան այն՝ որ վանեան բառզբուկը կը

ճոխացնէ երկու նոր բառերով, որոնք են
գոչ (փասն) և արիուհանի (սերունդ)»:

Ասո՞նց կը յաջորդեմ ուրիշ երկուք, որոնք
նոյնպէս բնեռազաց ձեռօք Հայ աշխարհի
վրայ մեղ կը խօսին. առաջինն արդինք է
թեք և լէման գերմանացւոց ի Հայս ու
զերութեան մը, զոր կը ծանօթացնէ թարգ-
մանութեամբ Յ. Յ. Ճէկալի, երկրորդն Շահ-
տրի՞ որ իւր գննութիւններէն կը հետեցընէ
թէ «Քետացւոց ու կապազազովկացւոց լե-
զուին մըջն իրական խսանութիւն մըջն կայ,

Ս. Նիկողայոս և Ս. Հրեշտակապետ ե-
կեղեցիներու վրայ եղած ծանօթութիւնը,
նկարագիրներ են Պոլոսյ Քէֆէլի և Պալամի
թաղերուն եկեղեցեաց: Պ. Բասմաջեան մէջ
կը բրել հնախօսական իւր այս աշխատու-
թեան մէջ Հ. Ղ. Ինձձեանի խօսքերը և
հետզհետէ զրանց, փեղկերու, գերեզմանաց,
պատկերաց և խաչբարերու վրայ եղած ար-
ձանազրութիւնները. կը յիշէ ձեռազիր աւե-
տարան մը որուն կարնչյ թէ Պալամիի վե-
րաբերելուն վրայ կը տարակուսի, զրչազրիս
ժամանակը, զբիչը, տեղին անյայտ է:

Հետարբերական կը գտնենց «Լևանի
Ե. Թ. ընծացեալ վարդն սոկեղն», պատմա-
կան յօդուածը, յորում նախ կը նկարագրէ,
կարրիք, Հասկմայ Քահանայապետաց Ժէկու-
դարէն ի վեր ունեցած սովորութիւնը ոս-
կեցն վարդ նուիրելու, երկրորդ թէ մեր
Լևան վերջին թագաւորն ալ այս պատուանշանն
ընդունեցաւ յԱլիխին կղեմէս ի. պապէն,
երբ պատեցաւ իւր եօթնամեան գերութե-
նէն և Քահիրէն անցաւ ի Վէնսետիկ և ասսի
յԱլիխեն և ոչ ի Հոսովմ. թէ ինչո՞ւ առա-
ջին և ոչ յետին բազարին մէջ կ'ապացու-
ցանք Յովհաննէս Դարգէլի՝ Լևանի խոսու-
վանահօր ժամանակաբրութիւն Հայոց զրցէն,
և անկէ ալ աւելի, ի Վատիկան գտնուած
բահանայապետական արձանազրութիւնէ մը:
Լևանի ընճայուած ոսկեղէն վարդի կշին կը
բարձրանայ Յ. Յ. զրաքի, իսկ արժէն 4133
ֆրանկի:

«Մարիին Հայ զրականութեան մէջ»
զրուածով դէմ կ'ելլէ Վ. Երմանի հայուքտ
բահանայն Պրաֆ. Աղ. Հասնաքի սիսալ կար-
ծեաց և անտեղի քննադատութեանց, հաս-

տատելով Մարիինի ազանզին նկատմամբ
Եղնիայ Կողբացւոյ վկայութեանց ճշգովթիւնը:

Բանասէր լեզուարանական մասսամբ ալ
ճոի է Պր. Ա. Մէլյէի սուր անդրադարձու-
թիւններով. կը բացատրէ թէ ինչո՞ւ «յ-ամ-
սեան» և ոչ «յ-ամիս» ձեն կը գործածուի.
կ'անցնի «քանի մի միավանկ կատարեալ-
ներու մասին», կը քինչ գերանուական
արձաններու եզակի սեռականը» և «Ոշիար-
հարաբի մէջ ազգական անուանց սեռականն
«-ոջ» ով» ըլլալին:

Հքաչեայ Յ. Անառեան կը մասնակցի
պատուական հանդիսիս զրելով «Գնչուերէն
Հէրեաթ մը նմանութեամբ Հայկականին».

Այսափ Բանասէրի չորս թերթերն, իսկ
մացած երկուն կը պարունակեն Պարիսի
ազգային մատենաբարանին Հայերէն ձեռա-
զրաց ցուցակ»ը, «Մատենախօսական» ստո-
ւած զրբերու, և Ս. Վ. Պարունակին ցնա-
կան յօդուածը «Մոլսիսի Խորենացւոյ Պատ-
մութիւն Հայոց ուղղազրեալ և ծանօթաբա-
նեալ». որով Բանասէր լուրջ զիսողութիւն-
ներով կ'աւարտի:

Բազմավէպը կը գնահատէ Պ. Կ. Բաս-
մաջեանի զրական այս երկրորդ աշխատու-
թիւնը: Յարգելի հեղինակը յաջողած է, իւր
տոկուն աշխատութեամբ բանասիրաց զովես-
տից պակին իրաւամբ արժանանալ: Բա-
նասէրը հայ լրազրութեան ամենէն փայլուն
արբանեակներէն մին համարին անշուշտ
չափազանցովիին մը չէ: Ամրող հայ լրա-
զրութիւնը զրուատելի տողերով ողջունեց
Փարիզու հայ բանասիրական թերթը, նկա-
տելով զայն Հայոց մորքի յառաջազիմութեան
մի շօշափիլի փաստ. բանասէրը ու լրազրու-
թիւնը քաջալերեցին հայ բեռազիտութեան
մասնակտը, փափաքելի կը որ նոցա ուղ-
ղութեան հետեւին նաև զրասէր հայ բարե-
րաներն. մեր ազգին մեծարդ. հարուստ
ջոշերը թող ձեռօք կարկասն բանասէրին,
ամրող հայ լրազրութիւնը երաշխաւոր կ'ըլ-
լայ, իրենց նիմթական աջակցութեան ար-
դիւնաւոր լինելուն:

Հ. Ք. ԶՐԱՔԵՑԱՆ

